

ու ժայռն եւ զնոպն՝ հայելով յանձիս եւ լուրջ շայ-
լոց շարութեան, է բարի և տանյան իրեւում ըստովն
լուսանալ: (եր. 14, տող. 3:)

Նրարոր գլխի փոխանակ (եր. 7—10) իմ
կածիքով պետք է զնել չորրորդ զլուխը (եր.
10—14), պահպան որ երրորդ գլուխը պիտի
սկսվի պահպան Ռուսու (իման Աբովանիքով) եւ բարոր
բարու անունն ըստ պահպանի խոշոր Փառապահու-
թեացի, (եր. 10—11) եւ պիտի վերջանայ խօս-
քերամիւ: Խան էն ամեն է Եցու: ոյլ ճանաւոր
առանձ յանութիւն: Խակ չորրորդ գլուխը՝ նույ զներ
ուստի (իման Փառապահու) (էջ 7.) խօսքերից սկսվե-
լով, պիտի վերջանայ խօսքերով առանձ որոշ
օքնութեան:

Ասածներից երեւում է որ Ղազար Փառ-
պեցու պատմութեան յառաջանանք կարոտ է
նոր խմբագրութեան, որի մէջ տպագրին հա-
մաձայն պիտի լինին միջյան երկրորդ եւ հինգե-
րորդ գլուխները Մենք ցցց տունիք թէ ինչ ինչ
փոփոխութիւններ պետք է մայնել տպագրի
միւս գլուխների մէջ: Ընդունել կամ հերթել մեր
առաջարկութեանը, իսպան արդէն ասացինք, կա-
խուած է բանասէրների քննակատութիւնից:

Մոսկվա, 29 Սեպտ. 1887: օ. Մ.

ՓԲԾԵՐԻԿ ԲԻԼԼԵՐ

ԵՒ ՀՅԵԿՈՎՈՂ ՆՈՐ ՄԵԾԵՆ ՀԱՅՐԱԿԱԿԱՐԻՒԹԻՒՆ

Ազգին բանասիրացը ծանօթ է անուանի
լեզութեան եւ լեզուանին Փետքերիկ Միւլէր
գերմանացին, որ նաեւ հայերէնի մասին մէջ ար-
դինք ունի մանրանից քննութիւններովն ու
չմանալից տեսութիւններովը: Այս գիտականը
մեր մատնագրութեան վերաբերեալ քանի մը
նորատիպ գրոց Հրատարակութեան առթիւ՝ այս-
պէս կը իորդիքածէ զինենայի Ռւսարիական
ամսաթերթ վասն Արեւելցոց՝ պարբերականին
մէջ:

Հայ ժողովուրդը կանուխ զքրիստոնէու-
թիւն ընդունած ըլլալվ՝ միշտ աւելի արե-
մտեան քան արեւ եխսն կողմ միտած է նաեւ,
ինչպէս իւր բազմարկած աղէտալից պատմու-
թիւնը կը վկայէ, ի վեա իւր քաղաքականու-
թեանն, որ վերջացաւ Հրէից քաղաքականու-
թեան նման՝ հայացքի ժողովքոց ալ վայրավա-
տին ցրուելքու: Երբ պահպան արտաքին յարա-
բերութիւններն ի սպառ վատմարացան, ազգն
իւր մտադրութիւնն առաւելապէս իւր ներքին

կենաց վրայ դարձուց, եւ նոր ժամանակներս իւր
ճոխ մատենագրութիւնն վրայ: Եւ մինչդեռ ու-
րիշ ազգներ ի կորուսու կը դիմէին միք հսու սոփից
կուռան մը գտաւ, որով կարող կը լլաս իւր ա-
պագանին վրայ զուարթ աչք նպին եւ արդիք քա-
ղաքականութեան բարեմաննու թեանց մանակից
ըլլաւ:

“Քանի որ պահմեան լեզուաքնութիւնն
ապացուցած է թէ հայերէն հնդեւ բոպական
լեզուաց շարքն կը վերաբերի, որ ըսել է թէ
նորոպից կրթեալ ժողովքոց լեզուացն ազգա-
կից է, Հայք իրենց լեզուովն եւ հին ու հնաւ-
անդ մտենագրութեամբը մտագցոն մերձեցած
են մզգի: որով չեմ կրնար այս ազգին ալ չնուի-
րել այն մագրութիւնն որ ուրիշ գերմանացեղ
ժողովքոց կը լուսիրենիք: զորօդնակ Արամաններու
եւ Ալաւներու:

“Ու աչիքայ երկասիրութիւններս ըստ մա-
սին կը ցուցնեն թէ հայացքի գիտուններն Եւ-
րոպից գիտական շարժմանց հաղորդ են, եւ
արեւմոյից կրթութիւնն ու գիտութիւնն իրենց
սեպչականնելու կարեւոր միջոցները մտագա-
րարել կ'ուզեն իրենց հայրենակցաց. եւ ըստ
մասին ապացոյն են թէ կամ հայ ազգին մէջ ալ
մարդիկ որ իրենց ազգային գրականութիւններ-
աւա փութով կ'ուտամասիրեն ու կը ինամեն. եւ
թէ ասոնց ալ աշխատսիրութիւնը կրնան
սցն ու զըլութեան մէջ ի համեմատութիւն գալ
արեւմոյեայ գիտուց երկասիրութեանցն հետո:

Այս ընդհանուր նախերգանելու ետեւ՝ Փր.

Միւլէր կ'անցնի մանրամասն տեղեկութիւններ
տալու նյոյն երկասիրութեանց իւրաքանչիւրին
վրայ: որ են՝ 1. Հ. Սեր Տէրվիշեան՝ Հնդեւ-
բայական նունիւթեան. 2. Հ. Աւ. Կոյլաւեան՝ Բա-
սուսիւթ էլլուրներէն. Հայերէն. 3. Փափատոփւլու-
քիրամեան յցն հայացքիտն յունակեզան գիրքը:

Յաշու ծանրան եւ դաբացման հայերէն Մունի-
տութեան մէկն չշաբաթու ու դորունն: եւ 4. նյոյն
հեղինակն հայկական շափուց եւ կը ռոց վրայ

պիտանի գրուածքը՝ Յանէստանէ կ հայուիորու-
թոցիւն է հա. 2-րդիւնն, ոյժ շաբաթին նաբի-
րականէցն յցն բորբոքու ծուութեանք, հայոցիւն:

Առանձինն կերպով ու շադիր է բազմա-
հմուտ կերմանացի գրիշը Հնդեւբայտին նախու-
վանցն առաւելութեանցն, որ իւր յատուկ մաս-

¹ Պեր շնորհած և անպատճեան անառաջնորդ անուան է Ազգային շաբաթութեան մէջ մասնակիութեան հայութիւն է գրաւառական հայութիւն է հայութիւն:

² Պրօստիկան էլ ու առանձին առաջնորդ անուան է Ազգային շաբաթութեան մէջ մասնակիութեան հայութիւն է գրաւառական հայութիւն է հայութիւն:

¹ Oesterreichische Monatschrift für den Orient.

նագիտական ճիւղն է, եւ զր առանձինն յանձնելով այսպէս առջև կը հանեւ Եւրոպից գիտականանաց:

“Առաջին գրոց հեղինակը՝ Տէրվիշեան, Ափենայի Միերաբեան Սիհարանութեան անգամերէն, որ շատ տարիներէ ի վեր կը վարէ իր գործունէութիւնն ի Կ. Պոլիս, աշխարհապար լեզուա արդի համեմտական ինջուաքննութեան համառօս բովանդակութիւն մը կու ասյ: Հին եւ նոր լեզուաքննութեան մէջ եղած տարրերութիւնը բացատրելէ ետք, ի նկատութիւն կ'առնու լեզուի մթերքն (Sprachschatz) որ միշտիւններէ բնածայններէ, բնածայններէ, շղոմաբառերէ եւ գաղափարական արմատերէ կը կազմուի: Այս վերջիններս (արմատները) կը բաժնուին բայցական եւ անուանական արմատներուն: Այս վերջիններուն՝ հնդեւրոպական նախալեզուին եւ հայերէնի մէջ գտնուած տառական ձեւերն ընդարձակագոյն կը պարզէ, եւ ապա (էլ 59) հնդեւրոպական նախալեզուին բայցական արմատներու ցանկ մը կը յաեւըռ, որուն մէջ հայերէն գտնուած կազմութեանց վայ կը խօսի: Այս ցանկը կը հասնի ցեղ 116: Յետոյ (117—122) դերանուանական արմատոց ցանկ մը կը յաջորդէ: Այս երկու ցանկերուն արժեքն այն է՝ որ ըստ մասին ինքնագիր են, ինչ ինչ նկատութեան արժանի կետեր կը բովնշապին, և լեզուաքիտական հանդիր մը մէջ մանրամասն քննադատութեան արժանի են:

“Յետոյ կու գտն բնակերտութեան, ածականաց աստիճաններուն եւ Շուականաց կազմութեան վարդապետութիւններն, որոց վայ կը յաեւըռ հեղինակն հոյուղն մն ու խնարում: Դրան վերջն մասը կը կազմն երկու գլուխներ, որոցն մնին ըստ Ա. Ֆիքրն միջնորդական եղանակն, կը խօսի Հնկերն անդամներուն արժանի մնէ: Դուք վայ կը յաեւըռ եւ առաջին մասը ալ առ ի չդշչ պատմական յիշտակարանց բաւական թանձր ստուերով մը ծածկեալ ըլլայ Հայ պապգրութեան պատմութիւնը գրել ուղղուն աշքէն, հնդերձ պատի, կային, կամ ճշդագոյն՝ կը կարդեր թէ կային, բաւական պասմանք՝ նյու ստուերին մէջէն քադի անուան վրայ կեղծ մասեր ալ նշանակուն, եւ զի՞դ իրեւ չարհատաց եւ հալածող Ոսկանայ նկատելու: — Պարզենք մըր խօսքը:

Դասանօթ է որ Ոսկան Արքեպիսկոպոս 1666—1670 Ամգերտամի մէջ բազմաթիւ գրեր հրատարակց, ի մէջ այլց իւր Հուշակարոր Աստուածաշառնը: Ոսկանայ տպարան 1670—1673 Վիլունյ հաստաեալ կը տեսնուի, իսկ 1673 կը փոխարի Մարտէլ, ուր 1674ին կը վախճանի Ոսկան Արքեպիսկոպոս: Մտադրութեան արժանի ի որ պայտափ ժամանակի միջոցի մէջ հրատարակեալ գրոց յիշտակարանին եւ կամ Շակատին մէջ մէկ անգամ միջուն կը յիշտակուի թագէի Երիցու անունն, պյն է Առենի ժամանոց (տպ. ի Մարտէլ, 1673) Շակատն, պատպէս: ... Արգեամիք եւ ծախիւք նյուն Ոսկա-

բական մեկանթիւններով կամ մտացածին օւրենսերով, ինչպէս յաճախ տեսնուած է մեր ազգի հպագիտաց կողմէն: եւ երկրորդ մանաւանդ՝ Ճանչնալ եւ համոզուած պէտք է ըլլայ: թէ պյ օրս կոյ իրաց իրական գիտութիւն մը լեզուաքննութիւն անուամբ, որ ընդհանուր եւ մասնաւոր լեզուաքիտութեան խորամուխ մանրակիր կիրակիտ զիտողութեամբքն աներկայի լիք: իւր ունի հաստատած, եւ հիմյա բազմաթիւ համար հի պատմութեան վրայ:

ԹԻԴԵՒ ԵՐԻՑՈՒ ՊԱՏԲՈԿՈՆ ՄԵԿ ԿՈՒԾՔ

(ՆՈՐ ԶԵՐԱԳԻՐ)

Հայ տպագրութեան պատմութեան էջերուն մէջ բաւական միջոց գրաւած է թագէնու երեց Երեւանցի Համազապատեան, եւ մէծ անուն է Թողած իւր տպակ Խոհեդուռութիւն եւ մանաւանդ Ճաշց գրոց ընտիր հրատարակութեամբն, որ 1668ին սկսած է տպուիլ ի վեճեստիկ եւ մինչեւ ցայսօր ի գործածութեան է շատ տեղ: Եւ առաջնու իւր անուանն կը տրուի նաեւ սեւ ագոյն նկարեալ անցեալ մը՝ պյ փառաւորութիւնն յառաջ, որ որպափ ալ առ ի չդշչ պատմական յիշտակարանց բաւական թանձր ստուերով մը ծածկեալ ըլլայ Հայ պապգրութեան պատմութիւնը գրել ուղղուն աշքէն, հնդերձ պատի, կամ ճշդագոյն՝ նյու ստուերին մէջէն քադի անուան վրայ կեղծ մասեր ալ նշանակուն, եւ զի՞դ իրեւ չարհատաց եւ հալածող Ոսկանայ նկատելու: — Պարզենք մըր խօսքը:

Դասանօթ է որ Ոսկան Արքեպիսկոպոս 1666—1670 Ամգերտամի մէջ բազմաթիւ գրեր հրատարակց, ի մէջ այլց իւր Հուշակարոր Աստուածաշառնը: Ոսկանայ տպարան 1670—1673 Վիլունյ հաստաեալ կը տեսնուի, իսկ 1673 կը փոխարի Մարտէլ, ուր 1674ին կը վախճանի Ոսկան Արքեպիսկոպոս: Մտադրութեան արժանի ի որ պայտափ ժամանակի միջոցի մէջ հրատարակեալ գրոց յիշտակարանին եւ կամ Շակատին մէջ մէկ անգամ միջուն կը յիշտակուի թագէի Երիցու անունն, պյն է Առենի ժամանոց (տպ. ի Մարտէլ, 1673) Շակատն, պատպէս: ... Արգեամիք եւ ծախիւք նյուն Ոսկա-

1 Համար Բաշկամպոն 1851. էլ 40: Պատմութիւն Հայ Դոգրութեան, վ. հանու, 1878, թ. էլ 290 և 308: Հայ Դոգրութեան, վ. հանու, գոյութ. Հայ Դոգրութեան, թ. 301—324.